

մէջ: Իբր քաջ էլմտագէտ ու Ֆրանսագէտ՝ իր կարողութիւնները լրագրութեամբ ալ ի յայտ բերած է, 17 Ապր. 1887-5 Մյս. 1888 մինակը խմբագրելով «Gazette Économique et Financière» շաբաթաթերթը 51 թիւ, ուր կ'ստորագրէր R. — 10 դար առաջ ապրող Romuald Բենեդիկտեան սուրբին սկզբնատառը, — որով երեւցած է նաեւ ուրիշ թերթերու մէջ: Ինքնաշխատութեամբ ուսած էր գերմաներէնն ալ՝ սիրած բանաստեղծներուն քերթուածները հասցնելու համար: Ինքնագիր քերթուածներէն զատ՝ կատարած է օտար հեղինակներէ բազմաթիւ թարգմանութիւններ ուր զգացում, ճաշակ, հարազատութիւն և լեզուական նրբութիւն հաւասարապէս կը փայլին և զորս ապա հրատարակած է առանձին գրքոյկներով, յաճախ բնագրաց դէմ-յանդիմանութեամբ. — «Քալի մի քարգմանութիւնը ի գաղղիական» 1879, «Մարիա քար յոտարագրի քերթողաց» Ա. և Բ. 1870-80, «Հատրնտի քարգմանութիւնը յոտարագրի

(Ամփոփում «Ամենաճ Տարեցոյց» էն,

քերթողաց» 1886, «Հատրնտի քարգմ. ի գաղղիացի քերթողաց» 1887: Նախասիրած հեղինակներն էին Տանդէ, Լուիճի Գարրէր, Լէոբարտի, Ուշլանտ, Լամուդին, Հիւկօ, Օ. Պաուպիէ, Ս. Բուլտով և այլն: — Կ'անդամակցէր յաճախ Ուսումն. Խորհուրդին, զի մեծ բարեկամ էր կրթութեան՝ որուն մասին հրատարակաւ ալ արտայայտուած է, 1885ին ատենաբանելով Բանկաթիւ Ս. Յակոբայ վարժարանի պարգ. հանդէսին: Այդ ճառը սպուած է նոյն տարին զատ տետրով: Իր կարեւոր գործը պիտի մնայ հիմնարկութիւնը Բերայի Կաթոլիկ Հայոց Ս. Գր. Լուսաւորչեան վարժարանի՝ զոր Լիսէի ալ վերածեց ու ցմազ դուրդուրաց վրան, (հերոս 1925ին ամրան փակուած՝ Միլլի կառավարութեան հրամանաւ): Նկարագրով խիզախ ու նախաձեռնարկ, յղացող, կազմակերպող ու ժիր, այլ շուայլ, յոռի մատակարար և մամոնատեաց, ինչպէս կ'ըլլան արդէն իրեն պէս իրական տեսչապաշտներէ շատեր:

1926, էջ 673-5) ԹԻՆՊԻԿ

Շատերը կը ճանչնան զինքը իբրեւ փորձ էլմտագէտ մը որ հսկայ ծրագիրներ ունի մտքի մէջ. հնարագիտական մեծամեծ հաշիւներ, խորհրդաւոր մտերմութիւն մը թուանշաններու հետ որոնք իր ականջն ի վար մոգական բառեր կը փսփսան միշտ:...

Ու քիչեր կը ճանչնան բանաստեղծը, տըրտմութեամբ ու սակաւիկ մը պատրանքով լեցուն հոգին որ պահուցած կ'ապրի այդ հաշուագէտին մէջ: Իր յղացած դրամական ահագին ամբարտակներուն մօտ, ոսկիի, արծաթի հոյակապ զանգուածներուն ճիշդ քովի կը, ինչպէս կըցած է փթթիլ բանաստեղծութեան գողգոջուն ծաղիկը: Ինչպէս:...

Կարապետ Գարագաշալ կը պատկանի Ագրիականի կղզեակէն համող սերունդին. իտալական կապոյտ երկնքին տակ մեծցած է ու անոր ջերմ կլիմային մէջ սնած: Գրականութեան մէջ՝ այն բարձր ճաշակի տէր արուեստագէտներէն է որ իրենց ամէն երկին համար, անուրջի մէջ միայն ընդհամարուող ձեւի, գոյնի, դաղափարի կատարելութեանը կը բազման:

Ու կը մտածեմ որ այս գրագէտը, այնքան գոհուրահաճ իրեն համար որքան ներողամիտ ուրիշներուն նկատմամբ, ինչէր չէ բզբտած, պատուած, ոչնչացուցած, գոհուցութեան վայրկեանի մը մէջ:

(«Մասիս» 1893. Թ. 3973)

Այս գրագրագէտը չի խորշիր նորէն ու չ'անդուններ զանոնք. իր ձայնը քաջաւերող է ամէն անոնց՝ որոնք կը վաստակին ապերախ վաստակը գրականութեան:

Ինքը՝ քերթողին հետ որուն երգերը բերած է մեզի այն բաներուն կը թուի երազէլ որ «միշտ կը մնան»:...

Այսպէս ոսկի երազներու մարդը՝ վայելչապէս խառնուած է ոսկիէ երազներու մարդուն. թուանշաններուն բանաստեղծութիւնը տեսած ու հրատարակուած է ինքը և միշտ սիրահար մը մնացած է անհունին ու անսահմանին: Բախտին ամէն մէկ ձախողուածներուն երգով մը պատասխանած է ու հիմա, յիսունի մօտերը հասած, ամփոփուելին պէս զոր ամէն շօշափում կը կծկէ, ինքն ալ քաշուած ու ամփոփուած մէկն է:

Կը սպասե՞ արդեօք որ նորերն ալ կեանքի անդուլ պայքարին մէջ պարտասուն, հետզհետե ու մէկիկ մէկիկ ձգելով իրենց երիտասարդի վերացումները, կորսնցնելով սրտի պատրանքները ու պարտաւորելով խոստովանիլ վաղանցուկ հանգամանքը ամէն աշխարհային վայելքներուն, իր եզրակացութեանը դան, իր բանաձեւին որ հաւատքի մը վերջաւորութիւնն է և ուրիշ հաւատքի մը սկիզբը:

ԳՐԻԳՈՐ ԶՕԼՐԱՊ

## ԷՏԿԱՐ ՄԱՆԱՍ

— 5 —



ՍՌԱՆՅ չափազանցութենէ վախնալու, կրնանք ըսել թէ ժամանակակից հայ երաժիշտներու հոյլին մէջ՝ ամենալուրջերէն մին է այս երգահանը: Ի մեզ՝ փոքրամիտ եղած են այն երգահանը որոնք ժողովրդական եկեղեցական երաժշտութիւնը թողուով՝ ուզած ըլլան նուիրուիլ զուտ գիտական երաժշտութեան. ալ աւելի քիչը են այդ ճիւղին մէջ յաջողոյնները: Ստուգիւ լուրջ երաժշտութիւնը սկսած է տարապայման կերպով խոստապահանջ ըլլալ այնպէս որ Եւրոպայի հրատ. մեծ Տուներ անաչառ քննութեան կ'ենթարկեն որ և է նոր երկ՝ զայն ցանկերին անցնելէ առաջ: Այս պայմաններուն մէջ, Մանասի նման համեստ այլ Արուեստը բարձր բունել գիտցող անձի մը մեր մէջ երեւումը պատիւ մըն է Հայերու համար:

Ծնած է Կ. Պոլիս <sup>31</sup>/<sub>12</sub> Ապր. 1875ին և կը պատկանի հայ-կաթոլիկ համայնքին: Տղայ տիրոց ցոյց տուած իր երաժշտական հակումները կը դատապարտուին թողուիլ ըլլալու՝ նիւթականի բերմամբ. այնպէս որ ինք երբ կ'սկսի գոկրոպիսոնը մշակել՝ արդէն իսկ հասած էր տարիքի մը ուր արուեստագէտը ընդհանրապէս տիրացած կ'ըլլան իրենց կատարելագոյն միջոցներուն: — 13 տարու՝ կը ղրկուի Վեներա, առետար. ուսմանց հետեւելու: Երկու տարի (1889-1891) Մուրատ-Ռափայէլեան մնալէ վերջ՝ դասերուն հետ զուգընթացաբար կ'ստանայ դաշնակի նիւն. դասեր եւս յայտնի դաշնակահար Գոնիվելլինիէ, կիսամեայ շրջանի մէջ զիւրով քանի մը տարիէ ի վեր հետեւող ընկերները. պարապոյ ժամերուն՝ մանր մունր երգեր յօրինելու ալ կ'ելլէ, դաշնաւորումի մասին առանց ծանօթութիւն ունենալու. այդ ատեններուն է որ կը գրէ եռաձայն խմբերգ մը որ կ'երգուի տնօրէն Հօր տօնախմբութեանը: — Շրջանաւարտ ելլելով կը դառնայ ծննդավայր՝ շահաբեր պաշտօնի մը

ի ինդիր: Բացակայութեանը՝ մօրը գնած դաշնակը լաւագոյն բարեկամը կ'ըլլայ իր պանդոյր կենցաղին: Տարիուկէս վերջ կըրկին կը գտնենք զինք Խտալիա. Բատուա ապրող Լ. Պոզածօ կ'ուսուցանէ իրեն դաշնաւորումի, բազմամասն նուագի (գոկրոպուս) և խուսանուագի (ֆիւկ) զիտեւելները: Որոշած էր այլ եւս երաժշտութիւնն ընտրել իրեն ասպարէզ: Դասընթացքն աւարտելուն՝ կը վերադառնայ Պոլիս, այս անգամ ուսուցչի հանգամանօք. բայց շատ չանցած կը համոզուի որ բոլոր սորվածները նուագահանութեան տեսակետով ոչինչ կ'արժեն եղեր: Ուսումը հիմքէն վերսկսիլ. այս կ'ըլլայ իր կէտ նպատակին. կը պատաղի ուսումնասիրութեամբ մեծանուն վարպետներու գործոց, կը հետեւի շարժմանցը ֆրնս. արդի դպրոցին՝ որուն ցոյց կու տայ մասնաւոր հակում:

Մինչեւ 1905, շատ մը գործեր ունի Մանաս, աւելի ճիշդ՝ ունէր... ատոնք կը կոչուէին Oeuvres pour Piano, Mélodies և եռաձայն Tantum Ergo, բոլորն ալ փճացուած. յիշատակելի է միայն երկձեռն դաշնակի յատուկ Menuet-Valser՝ Շորէնի ազդեցութեան տակ գրուած (հրտ. Պ. Գոմանտինկէր, Պոլիս): Նոյն տարին Իւնիօն Պուանսէզի մէջ կազմուած

« Gallia » երգչախումբին ղեկավարու-  
թիւնը կ'ստանանք: Լ. Ռիլէի «Իւն ֆեր օ  
Լուվր»-ն՝ Օֆիսիէ տ'Ազատեմի տիտղոսին  
կ'արժանացնէ զինք: Է. Մանաս քանիցս  
կը վարէ նաեւ գործիական նուագահան-  
դէսներ, ի մէջ այլոց՝ Հայ Երիտասարդա-  
կան Միութեան «Քնար» խումբի մասնակ-  
ցութեամբ Ազգ. Հիւանդանոցի ի նպաստ  
սարքուածը. հող էր որ կը նուագուի երկ-  
ձեռն դաշնակի համար հեղինակած իր An-  
dante Symphoniqueը (հրտ. Գոման-  
տինկէր) որ քառաձեռն դաշնակի համար  
ալ հրատարակուած է: Մեծ նուագախում-  
բի համար գրուած այս կտորը կը միտի  
քնարերգական զգացումներ արտայայտելու  
ան նուագուած է նաեւ Ֆլոտուսի ղեկա-  
վարած Պոլսոյ «Օրքեստրը Ֆիլիսոֆներ»-ի  
Ը նուագահանդէսին, արժանանալով ան-  
վերջ ծափերու: — Ունի «քառաձայն պա-  
տարագ» մըն ալ, Հայ Եկեղեցւոյ եղանակ-  
ներուն վրայ ձեւուած և 1910-1 բազ-  
միցս երգուած:

Այնուհետեւ Մանաս բաւական ատեն  
քաշուած կ'ապրի, արտադրելով նոր գոր-  
ծեր: 1918ին, Լայրցիկի հրտ. Պրայդբորգ  
և Հերդէլ մեծ Տունը լոյս կ'ընծայէ անոր՝  
երկձեռն դաշնակի համար 1912ին գրած  
եռամաս Suiteը (1. Romance en for-  
me de Valse, 2. Chanson Paysan-  
ne, 3. Mazurka): Նոյն Տունը 1922ին  
հրատարակ կը հանէ անոր Quatuor à  
cordesը՝ մեծ-Չութակի և թաւ-Չութակի  
համար: Ահա թէ ինչպէս կ'արտայայտուի  
այս առթիւ երաժշտ. քննադատ Մարգէն  
Ֆրիտլան՝ Շուեմանի հիմնադրութեամբ  
Լայրցիկ հրատարակուող «Յայդըրիֆո ֆիւր  
Մուզիք» հանդէսի 2 Ապր. 1923ի համա-  
րով. «Սոյն Գոռադիտը զասական և նոր  
վիպական զգացմանց և երաժշտական գա-  
ղափարներու զուգորդեալ մէկ հանգաման-  
քին արդիւնքն է. կ'սկսի ֆուկեղդատով մը՝  
որ կ'երտուած է կշռոյթով և աւելնով առլի  
քննարկի (thème) մը վրայ. յետոյ կու գայ  
ներոյժ ու սեղմ շեռցօ մը՝ որուն մէջ յեկո  
գանդապիլի (յուշիկ հեշտանուագ) շարժու-  
մը տեղը կը բռնէ աւանդական դալիօնի (ե-

ռանուագ): Գ. կտորը «Լիտ» վերտառու-  
թեամբ կարճ առաձիօ (յամբանուագ) մըն  
է՝ մեղեդիական ընդարձակ պարբերութիւն-  
ներով, իսկ ֆիւնալը (վերջանուագ) մոլեգին:  
Լաւ ու վայելուչ այս գործը գերծ է ա-  
մէն բեկբեկանքէ. և թէեւ անոր մէջ չենք  
հանդիպիր արդիականներու փնտռած քիչ  
մը չափազանցեալ նորութեանց, բայց կը  
գտնենք երաժիշտ մը որ հմուտ է քուս-  
տիշօռի ձեւին և որ գիտէ բներգային երկեր  
լաւագոյնս յօրինել »:

1920-1ին, Մանաս երգագրեց Վ. Թա-  
թուլի 2 քերթուածները (Զուր մը ծարաւ  
անցորդին — Խմենք) դաշնակով ընկերա-  
նալի: Ներկայիս՝ պատրաստելու վրայ է  
Poème des Ilesը նուագախումբի համար:

6 Մայիս 1921ին, Մանաս իր գոր-  
ծերուն յատկացուած նուագահանդէս մը  
սարքեց Իւնիօն Ֆրանսէզի մէջ՝ ուր իր  
«Քուադրիլօն»ը նուագուեցաւ: Նոյն տարին,  
«Արուեստասէր» Երաժշտ. Միութիւնը  
հրատարակ զինք աւանդելու խաղերգումի  
և դաշնակուրումի դասեր, որոնք Խասեանի  
մէջ տեղի ունեցան ու տեւեցին 1<sup>1</sup>/<sub>2</sub> տարի:  
Հասցուցած սաներէն յիշենք Արայ Պար-  
թեանը որ այժմ յաճախող է Փարիզի  
Երաժշտանոցին:

Այս գործերն ու ստոնց մասին Արուես-  
տի մարդոց գնահատականը իր վրայ հրա-  
ւիրեցին Պոլսոյ «Տար-իւլ-Էլհամ»-ի տնօ-  
րէն Մուսա Սիւրէեա Պէյի ուշադրութիւնը.  
Նոյն Երաժշտանոցին մէջ՝ Մանաս կը շա-  
րունակէ իգական երգչախումբի և նուագա-  
խումբի ղեկավարութիւնը, նաեւ դաշնա-  
կուրումի դասաւանդութիւնը:

\* \* \* Խօսքն իրեն տանք հիմա. «Ընդհան-  
րապէս կամաց կ'աշխատիմ. ցարդ արտա-  
դրածներս քիչ են, այլ խնամեալ: Գեղար-  
ուեստական հակումներս որոշակի կը մղեն  
զիս դէպ արդիականութիւն. անոնցմէ եմ  
որոնք կը տենչան այդ ուղղութեամբ կա-  
տարել երաժշտական բարեշրջումը, տե-  
սողութենէ չվրիպեցնելով, սակայն, դա-  
սական յօրինուածքը. բարեշրջում որ կա-  
տարուելու վրայ է արդէն »:

(«Ամէնուն տարեցոյցը», 1926, էջ 492-4) ԹԵՂԵՎ

## Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ք Դ Ա Ն Ի Է Լ Վ Ա Ր Ո Ի Ժ Ա Ն Ի Մ Է Ջ

### Ա. ԲԱԶՄԱԼԱՐ ՏԱԻԻՂ

Ամբողջ գրականութիւն մը կայ Դանիէլ  
Վարուժանի կեանքին ու գործին շուրջ:  
Զմայլելի գանձը զոր ժառանգ ձգեց  
ան հայ քերթողութեան՝ չէր կրնար չըս-  
տեղծել հիացողներու ամբողջ բանակ մը,  
ու իր հմայքին տակ չպահել ամբողջ շըր-  
ջան մը:

Շատ քիչ քերթողներ հայ գրականու-  
թեան մէջ այնքան ազդած են իրենց օրե-  
րուն վրայ՝ որքան Վարուժան: Շատեր  
հետք են թողած իրենց ապրած շրջանէն  
յետոյ՝ խանդավառելով իրենցմէ ետք եկող  
սերունդը: Ուրիշներ դարեր յետոյ յայտ-  
նած են իրենց հրապոյրը՝ ոգեւորութիւն  
մը բռնկեցնելով յանկարծ: Վարուժանի  
ուժը աւելի հզօր եղաւ իր ժամանակակից-  
ներուն վրայ:

Վարուժան արդարեւ հայ գրականու-  
թեան մէջ յայտնուեցաւ բոցի մը պէս:  
Հագիւ տասը տարի ունեցաւ իր սիրտը  
պոռթկալու համար. բայց այնքան ուժեղ  
հնչեց իր երգը՝ որ իր շունչը զրոշմեց  
իր ապրած շրջանին վրայ: Սիամանթոյին  
հետ մէկտեղ ան իշխեց ամբողջ տասնա-  
մեակ մը, թոյլ չտալով որ զլուս ցցեն  
միջակութիւնները: Ան խամրեցուց ինչ որ  
իր շուրջը կար վտիտ և ազագուն: Նոյն  
իսկ պահ մը մթագնեց իսկական գեղեց-  
կութիւնները որ շողացեր էին իրմէ քիչ  
առաջ: Պահ մը մոռցուց Մեծարեցն ան-  
գամ, մինչեւ որ տարիները դարձեալ ա-  
ռաջին գիծը բերին Միսթաֆի և Նոր տա-  
ղերու գմայլելի քերթողը:

Քիսան տարիները որ անցան իր եղե-  
րական վախճանէն յետոյ՝ շատ բան խամ-

րեցուցին անշուշտ առաջին օրերու իր  
հմայքէն: Ժամանակը անողոր է շատ. կը  
չքայնէ շատ բան քերթողի մը երկէն:  
Ինչ որ կը մնայ բանաստեղծի մը ստեղ-  
ծագործութենէն՝ մարդկային տարրն է, այն  
որ անկախ է ժամանակին ու միջավայրին  
կաշկանդիչ լուծէն, ու կրնայ հոգիէ հոգի  
անցնիլ, սերունդէ սերունդ:

Վարուժանի քերթողական վաստակին  
մէջ ալ յուռթի է տիեզերական այդ տար-  
րը. բոլոր այն յուզումներուն մէջ զորս  
հայ ժողովուրդը իր ներշնչումներուն խառ-  
նեց՝ կայ տարբ մը որ ժամանակին պիտի  
դիմանայ: Եթէ տարիները պիտի մոռցնեն  
հոստորական տարրը՝ զոր իր ժամանակը  
հարկադրեց իր քնարին, շատ բան պիտի  
փրկուի սակայն:

Շնորհիւ իր մարդկային յուզումներուն,  
ու պերճաշուք արուեստին որով պոռթկաց  
այդ յուզումները:

Բայց ինչ որ ամէնէն աւելի անկորնչելի  
պիտի մնայ իր արուեստի յատկանիշերուն  
մէջ՝ պէսպիսուն լարերն են իր քնարին վրայ:  
Բազմակողմանի է իր քերթողութիւնը: Մէկ  
տարիէն միւսը նոր կայծ մը կը սպրդի իր  
հոգիին մէջ, ու մէկ հատորէն միւսը նոր  
քերթող մը կը յայտնուի: Իր շքեղ լեզուն  
է միայն միութեան գիծը իր հոգիին յա-  
ջորդական փուլերուն միջեւ, ու ներշնչ-  
ման բոցը որ կը սողոսկի բոլորին մէջէն:

Ինքն իսկ կը զգայ իր հոգիին այդ մըշ-  
տական դիմայեղումները, երբ 1914 Մարտ  
26ին Պոլսէն Վարդգէս Ահարոնեանի գրած  
իր մտերմական մէկ նամակին մէջ կ'ըսէ.

« Հաճելի է ինձի միշտ լարերս փոխել